

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՍԻՆԵՆԵՆ

ՕՐԵՊԻՐ ԲԵՂԵՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԵՌԵՎԱՆԻ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

6 Յունվար :

Երեւոտական վեճը գլխավոր լրմնացման վերաբերյալ :

Բարձրագոյն Գուռը շատ խորհուրդներ ընելէն ետեւ Շէյխսլամին ոււարտաբէնի գործոյ պաշտօնատարին ընտելարանը , վերջապէս իր հայրական գլխավոր նաեւ դաշնակցաց հետ ունեցած բարեկամութեանը համար հաճեցաւ որ լրմնացնէ աւ ծանր վեճը՝ յօնտուայի վերջին խորհուրդներուն մտայնը համեմատ :

Մէհմէտ Ալին՝ Երեւոտի ժառանգաւոր իշխանութիւնը պիտի ունենայ որչոյ որչի , հաստատ յանձնառու ըլլալով՝ յունիս 3 ի դաշնակցութեանը մէջ զբաղած պայմաններուն :

Այս մտայնը համեմատ քանի մը հրամաններ իւրը կրկնած է Մազլում պէյլին (Սահիբի Պահրի շորհնուով որ ամուսն առ ջի օրը Աղէքսանդրիա դնայ : Այս ուրովհետեւ ընտել չեղաւ որ Երեւոտի վերջին արքան շատ ջանք ունի ասանկ առաջարկութիւնները սիրով ընդունիլ , ուստի կրնանք հիմակելնէ լրմնացած սեպել ամենայն հաստատութեամբ , աւ երկար ու ցաւալի գործը :

Ասորեատանի բարեկարգութեանը համար ընտրու ված գործակալները , արտօնք կը պատրաստուին որ ան կողմը երթան , Այլ հաճ յիշեմ էֆէնտիէն ՚ի դատ , որ իրեն յանձնուած պաշտօնը չուրից ընդունիլ :

Ուրիշ գործակալ մը ընտրուիցաւ անոր տեղը նմանապէս յիշեմ էֆէնտի անունով , փերդեվ փաշային կողմը , որ Ետանա երթայ :

Կախկին ֆերդեվ Կողբին , ան ալ յիշեմ էֆէնտի կողմէ , Երեւոտուցոյ մուհարը կողմ . ուրովհետեւ աւ պաշտօնին տէրը՝ ան քաղաքին մէջ , պակասութիւններ ունենալով՝ զըկրկեցաւ իր իշխանութեանէ :

Իսլամական փաշան , Բարս - Շէհնեմ կողմէ , կառավարիչ և ընդհանրական վերակայու սեւ ծովու ներդուցի բերդերուն , ֆերիզութեան աստիճանը աւուս :

Քեամիլ փաշային ալ , Պէլլը քառու կառավարչին նոյն աստիճանը տրուիցաւ :

Հասան փաշան , նախկին զինուորական կառավարիչը իզմիլու , ծովակալութեան (Բարսուտան փաշային) աստիճանին նախագահ կըլաւ . աւ ժողովքին միւս անդամները ասոնք են . յիշեմ փաշայ , նաւաստութեան զարատանը վերակայու . Հասան փաշայ , Սահիբու պէյ , Ռէֆիկէ Էֆէնտի , Սաման զահիուտան , Բուրիի զահիուտան , Ս . Սահիուու , Երեւոտանը ծովակալտին :

— Անցած ուրբաթ Ս . Մարտի միջիթին ելլալէն ետքը , իր պալատի մեծերուն հետ Պէյօղլուի Ռէֆիկէն դնայ , ան օրվան արարողութիւնը տեսնալու համար .

— Ամուս 12 ին՝ Ս . Բրիտանիա Յունաստանի գործակալը , ներկայցաւ Երբային . Ս . Սահիւ փառութիւնը մարդասիրութեամբ ընդունեց զանի : Բարս համար Պոլսի գտնելով Հիւլիսայինները շատ ուրախացան , ու կը յուսան որ իրենց գործը շուտով կարգի կըմտայ :

— Մուհիպ էֆէնտին , նախկին աստիճակի իսլամական փաշային , որ քանի մը ժամանակ է Պոլսու գտնուիլէն , մեկուն կրկնը նայեցաւ , որ կրկնաբ թէ իր տղան է : Բայց ձիալաճառը հոգ չըրաւ ան աստիճան նայալաճքին , որնոր առիթ ունեցաւ յետոյ միտք բերելու :

Հացէն կողքը յոգնած ըլլալով , ազաւցեց որ իրեն համար պատրաստուած սենեակը ցուցնեն որ երթայ հանդիս : Պանդոկապետն ալ իսկոյն ճրագ մը առաւ , ու մէկ պղտիկ գաւիթէ (աւուէ) մը անցնելով՝ առանձին տեղ մը տարաւ ծամբորդը , ուր տեղ մէջ մէջ երկու սենեակ կար որոնք բաւական մարդութիւն ունէին , ու մէկ անկողին մը պատրաստուած էր երկրորդ սենեակին մէջ : Երբոր պանդոկապետը կտրուեց զարձաւ , ձիալաճառը հանկուցաւ , հանկուց մէջքէն իր գօտին , որու մէջ կաշիէ քսակ մը կար ոսկիով լեցուն . ու զինքը ապահովցնելէն կողքը որ քսակը ինտոր գոցած էր անանկ կրկնայ , նմանապէս իր թղթերուն պահարանն ալ՝ պատրաստած մազաղաթով մը՝ ծրարած , ուրտեղ պահէր էր աւարիական պանքոյին փոխանակալ իրերը (քամակները) քսակը ու թղթերուն պահարանը զըսու բարձին տակը դրաւ , մարտեց ճրագը ու պակեցաւ , քսակը ապա լրջ ստուծոյ իր յաջող ծամբորդութեանը համար . և որովհետեւ յոգնած էր , ու ամենեւին կակած մը չուներ պանդոկ գտնելու ընդուն վրա , մէկէն քունը տարաւ :

Երեւոտի իր հնազանդութիւնը ցուցնելու համար , եկամուտներուն աստիճանին անդամ կըլաւ :

— Ս . Սահիւ Կոյսըրը Ռուսաստանի՝ Սուրբ Անայի ըսված պատուոյ նշան մը իր կեց Վուսքըր աւ միտքին , որ հիմա Կալէր փաշա կըլուցվի . Սէլիմ փաշային ալ անդամաններով զարդարված սուր մը :

— Իսկ մը աստիճան էր որ Հայէպցի ժողովուրդը՝ Հուսէպուսան հայոց հետ վեճ մը ունէին . մօտերըս դադրեցաւ աւ վեճը . որովհետեւ Ս . Սահիւ Կոլլութիւնը՝ Սահիւ Կոյսի անուն զնելով ասոնց , հաստատեց արքունի չրովարտակաւ որ մանաւոր ժողովուրդը ըլլան ասոնք , ու որչափ որ ուրիշ հուսէպուսան քոյսաներ կան որոնք հայ չեն , ասոնց հետ մէկ ըլլան :

— Երեկ զիշեր իրէք տեղ կրակ պատահեցաւ , քի Եւնաուուու գեղ , Կոստան փաշայ ու Երբ իսլամութի ըսված տեղը . բայց իրէքն ալ շուտով մարչին :

— Քանի մը օրէ որ մօտ գեղերուն մէկուն մէջ , տաճկի կին մը սպաննեցին . կրակի թէ՛ անդամանեղ զարդեր ունի եղեր վրան կինը , ու զանոնք յափըշ տակիլու համար աւ չարութիւնը գործած են :

ԶՄԻՌՆԻՒՆ

10 Յունվար

Քանի մը ամիս է որ՝ Տէնիզլիի Մուհարը Տաւաղ լը օղլուն , քաղաքայիններուն հետ սիրով չեւ կրնալով երթալ ու շատ անկարգութիւններ ըլլալով , ժողովուրդը մուհարըին պալատը քարկոծեւ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ Բ

Մաճառատանի մէջ պատահած զիպուած մը :

Չիալաճառ մը՝ որ իրեր օր էր Վենիսայէն ելած ծամբորդութիւն կրկնը , իրիկվան դէմ պանդոկ մը տեսաւ փորրիկ գիւղաքաղաքի մը զըսն մօտ , ու իրեն հանդիս յարմար տեղ մը կարծելով՝ հոն իջաւ . ու ազաւցեց որ ձիուն հոգ տանին . յետոյ մտեցաւ կրակին , չորցուց լաթերը ու սեղան նստաւ որ իրիկվան հայր ուտե պանդոկապետին ու անոր ընտանեացը հետ , որոնք իրիստ պարկեշտ ու աստուածաբան մարդիկ կրկնային իրեն : Արեւոտի ասանը՝ երբոր իմացուցաւ որ ծամբորդը Վենիսայէն կուգայ , մէկը մէկալը սկսան հետաքրքրութիւն ցուցնել որ մայրաքաղաքին լուրերը իմանան . ձիալաճառն ալ իր գիտցածները պատուեց անոնց : Ետոյ հարցոց պանդոկապետը թէ ինչ պատճառաւ Վենիսա գացած էր , ան . ալ միամտութեամբ պատասխան տրուեւ , թէ իրեն իրիստ սոյնի ձիւրը ծամբորդը , որոնց նմանը ամենեւին տեսնելով չէր ան տեղի վաճառանոցին մէջ : Պանդոկապետը աւ խօսքը լսելէն պէս , իր գիտացը

Վեկ երկու ժամ էր որ անուշ քուն մը կը քաշէր ծամբորդը , երբոր յանկարծ արթնցաւ պատուհանին ձայնէն որ կը բացվէր , ու իսկոյն զգաց զիշերվան պաղ հով . նոյն վայրկեանին ելաւ . նստաւ անկողինին մէջ ու տեսաւ որ իր դիմացի պատուհանէն մարդ մը գլուխը ներս խօթեր է ու ջանք կրնէ որ սենեակը մտնայ . լսեց նաեւ շատ մարդու ձայն , որոնք վարը պատուհանները կեցած կը խօսէին : Ահապատաւ կըլաւ ողորմելի ծամբորդը , ու ինչ ընելը չի գիտնալով՝ շուտ մը իջաւ պահվեցաւ անկողինին տակը :

Այրկեան մը անցնելէն ետքը , մէկ մարդ մը ցաթկեց սենեակին մէջ , որ գլորարկելով ու պատէ պատ զարնելով մտեցաւ անկողինին . ձիալաճառը թէպէտ և սաստիկ ահաբազի մէջ ինկած մահուան դուռը հասած էր , այսու ամենայնիւ հասկըցաւ որ գինով մըն է կեղծը : Բայց ստով ալ սիրտը չի հանդարտեցաւ . վասն զի կը մտածէր թէ դուրեք գինովցած է որ ալ աւելի համարձակ ըլլայ՝ նաև ուրիշ մարդիկներու ձայն ալ լսած էր , ու անանկ կը կարծէր թէ անշուտ պատրաստ կեցած են հոն որ վեր ելլան ու ներս մտնալով օգնեն իրենց ընկերին , թէ որ ընդդիմութիւն ընող մը ըլլայ անոր :

րեն ու զուրա վրա ընտանիքն զանկա : Եսոր վրա՝
Մուղայի Ֆեյրիք բարեխնամ Արիֆ փաշան , հա-
սարակութեան օգտին հայրաբար միշտ հող տանե-
լով՝ բարձրագոյն Վրան , աւ բանին համար հարկա-
ւոր եղած տեղեկութիւնները տրվաւ . ուստի յիշ-
եալ Տալաղը օրուն իր իշխանութիւնէն ելլալով՝
անոր տեղը Տերութեան կողմանէ խոհեմաբարոյ
Սաթիպ էֆէնտին ընտրվեցաւ , ու Հաճի Պէյ
անունով մէկնալ յիշեալ քաղաքին կառավարիչ
զրկեցաւ . Կաւ Շուրայի անդամներնալ պատրաստ
ըլլալով՝ ամենքնալ մէկ տեղ Սաթիպ Շէրֆին
հրամանին համեմատ , քաղաքին ու ան ժողովուրդոյ
բարեկարգութեանը հող տանել սկսեցին :

Բայց քանի մը դորձերու համար , քաղաքին
կառավարիչը ու դատաւորը բարձրագոյն Վրան
հրամանին դէմ առաջարկութիւններ ընելով՝ ու աւ
բանին մուհասարը և Շուրայի անդամները հաւանու-
թիւն չի տալով , ուղեցին որ արգարութեամբ կա-
տարվէ ամեն բան : Եսոր վրա Տէնիզ լի կառա-
վարիչը ու դատաւորը թշնամի ըլլալով արգարասէր
մուհասարին ու Շուրայի անդամներուն , քաղաքին
խուժարար մարդիկներուն հետ միաբաներ են ու
մեծ գայթակղութիւն պատճառներն , հրատարակե-
լով (Թեփաթուր ընելով) թէ՛ բարձրագոյն Վրան
ժողովրդէն ուզած հարկը հազարին 100 փարայ
չիմար , աւ նոր հարկադրութիւնները՝ մուհասարը
ու ժողովքին անդամները իրենց անձնական օգտին
համար հատատել կուզեն . ու աւ բանին համար
քաղաքին կառավարիչին կողմանէ գաղտուկ գիրեր
խրկուելէ գեղերը , ու միամիտ ժողովուրդնալ
հաւատարմով աւանկ անհիմն խօսքերուն , բաւական
խուժարար մարդիկներ միաբաներ՝ են ու Տէնիզ լի
եկերեն . ուր տեղ լսմութիւնները գոյել տալով՝ մու-
հասարին պալատը կոխերեն ըսելով թէ՛ ինչը համար
մեզմէն աւելի հարկաւանել կուզես : Մուհասարը Սա-
թիպ էֆէնտին ալ , իր բնական քաղցրութեամբ պա-
տասխանելէ թէ՛ վաղը Շուրայի եկէք որ քննու-
թիւն ըլլայ աւ բանին վրայօք : Բայց աւ չարագործ
մարդիկները , անոր խօսքը բերանը ձգելով՝ սկսե-
րեն քարերով պատուհաններուն ապակիները (ճա-
մերը) կոտրել . մուհասարը տեսնալով որ բանը գե-
ղի կերթայ , զուրա ելերէ . բայց անոնք թող չի տա-
լով բռններէն զանկա ու մեծ նախատինքով բանալ

զրերեն : Կանապէս մուհասարին զխաւոր գրագիր
հաճի Սաթիպ էֆէնտին , ու Միւսթաֆա էֆէնտին .
ասոնց իրերքին ալ պարանոցէն շրթայ ու աւ
քերքին գերց (Թօփուս) զնելով՝ իրեր օր իրեր գե-
ղեր մէկ չոր խըտի վրա ձգեր են : Վերջապէս գա-
տաւորէն (հաքիմէն) ու քաղաքին կառավարիչէն ՚ի
զատ , ուրիշ երեւելի մարդիկներէն որնոր գտերեն
մեծ նախատինքներ ըրած են , ու շատերն ալ ան-
խնայաբար ծեծերեն : Կաւ արկղապետ (սանտրզ
էմինի) յարգի մահատի հակօրին տունը երեւ
ու զինքը սպաննել ուղեցրեն . բայց մէկ երկու բա-
րեկամներուն աղաչանքովը ետ քաշվեր են :

Իրեր օրէն ետև աւ չարագործ մարդիկները ին-
քզինքներուն գալով , ու ըրածն ինքուն ետքը մու-
ծելով՝ բանտարկեալները բանտէն հաներ են , ու
միայն գրագիր Սաթիպ էֆէնտին պահելով հաշու
տեսնալու համար , մուհասարը էֆէնտին ու միւսթի
էֆէնտին Մուղա խրկեր են Վրին վսեմութեան
Արիֆ փաշային :

Մուհասարին մարդը տեսնալով՝ որ տիրոջը պա-
լատը եղած կարասիքները (էշէ աները) օրէ օր կոր-
սըվելու վրա են , բոլորը ժող վեղով՝ Այսրը տարեր
է՛ Վրին վսեմութեան Հալիլ Վեամիլ փաշային
զուխնին եկած զժբազդ զխալածները պատմելով ,
ան ալ խիղջ հրաման ըրած է , որ իր պալատին
մեջը ապահով տեղ մը դրվին յիշեալ կարասիք-
ները , շատ մարդասիրութիւն ցուցնելով մուհասար-
ին մարդուն :

Այլ յուսանք որ մինչև հիմա Վրին Վսեմութեանց
Հալիլ Վեամիլ փաշային ու Արիֆ փաշային բա-
րեսէր խնամքովը , վերջիշեալ խուժութիւննե-
րը զազրած են ու հասարակութեան հանդատութիւ-
նը վերստին հաստատված է :

Վրին Վսեմութեան Պօղոս Պէյին եղիպտական
վէճին համար ունեցած խաղաղասէր ու պարկեշտ
զիտաւորութեանց վրա խաբված չըլլալն յայտ-
նի կը տեսնուի . ինչու որ դաճակից չորս մեծ Տէ-
րութիւններնալ , անոր բարեմտութեանը վրա բաւա-
կան ապացոյցներ ունենալով , ու հաւատալ ըլլալով
որ իր համբիւն և խոհական խօսքերուն՝ Վրին Վարձ-
րութիւն Վրիպտոսի փաշան ալ չափազանց յարգ ու

համարում ունի , անոր համար Վրիքսանդրիա գրա-
ւոր ծանօթութիւններ խրկած ժամանակին , թէ
Վրիքիոյ Վսեմութեան ձեռք , և թէ Վրոստանդուարայ
դեսպան Վոստ փոստմարտի ձեռք , միշտ կը պա-
վերէին որ՝ կամ Վրին Վսեմութեան Պօղոս Պէյին
ներկայութեանը արքայի փաշային , կամ չի տրված
անոր հետ առաջուց խորհուրդ մը ըլլայ : Կառաքին
գործոց պաշտօնատար Վոստ փախմբութեան Վսե-
րալ Վթօփօթօրթին ձեռք վերջին խրկած յայտա-
բարութեան մէջ ալ , չորս Տերութեանց փոխա-
նորդները այնպէս որոշեր էին Վոստա թէ՛ Վրին
Վսեմութեան ներկայութեանը արքայի Վեճմէտ Ալի
փաշային յիշեալ յայտարարութիւնը : Կա անգամ
ալ , երբոր Վրին Վսեմութեան թիւն մեծաղբը Վր-
քան իր փաշային կատարեալ հնազանդութեան թուղ-
թը բարեգթութեամբ ընդունելով , պաշտօնատար
ներ որոշեց , որ Վրիքսանդրիա երթան Վրոստոյ
Վաքիէին հետ , (սմանեան նաւատորմիցը բերելու
և ուրիշ որոշված գործքերը լրմնացնելու , Վրոմ
մտոր Վաքիէն առաջուց մէկ ժամի չափ խօսակցու-
թիւն ըրաւ Վրին Վսեմութեան հետ , ու ետքը իս-
կին հարկաւոր պատրաստութիւնները եղան նաւա-
տորմիցին ձանապարհ ելլալուն համար :

Ն . Բ . Վրիպտոսի փաշան ալ Պօղոս Պէյին խո-
հականութեանը ու ասանկ քաղաքական բաներու
համար ունեցած յաջողակութեանը վրա բաւական
հաւատարմութիւն ունենալով՝ յատկապէս զնա ու
ըրած էր մտնաւոր հրամանաւ , որ հաշտութեան
դաշինքները կատարէ :

ՄԵՐՄԵՐԻՅԱ
2 Հոնվար :

Անգղիական շողենաւը Արեւմտի անունով հի-
մայ հասաւ Վրիքսանդրիայէն , ուր տարած էր
Վրոստոյ Վաքիէն , Վոսքը սմիւրալը (Վալիկ
փաշան) ու Վրալա պէյը :
Վրիքսանդրիայէն կը գրեն որ՝ Վրոստոյ Վա-
քիէն հոն հասածինպէս , մէկ ժամ խօսակցութիւն
ըրեր է Վ . Վսե . Պօղոս պէյին հետ . յետոյ հը-
րաման ըրեր է փաշան որ խիղջ (սմանեան Վա-
ւահանդէսը պատրաստուի որ ճամբայ ելլայ :

Բայց ապրեցաւ մնաց , երբոր տեսաւ որ աւ օտարա-
կանը իր հանդերձը մէ՛ զի նեւտիէն ետքը , ինկաւ պա-
կեցաւ անկողինին վրա . ու շուտ մը սկսաւ բարձր ձայ-
նով խորշալ : Են ասանը ապահով ըլլալով աւ դիպ-
վածէն , երբոր կը մտածեր որ երթայ արթնցնէ պան-
դակին տէրը , որպէս զի ասանկ արտատոց կերպով յա-
փըշտակված անկողինին տեղը՝ ուրիշ մը ու գէ անկից
ու հանգստանայ , լսեց որ կամացուկ մը դրսի դուռը բա-
ցին ու ոտքի ձայն կայ , յետոյ լսեց վեցաւ նաև իր սեն-
եակին դուռը ու երկու հոգի տեսաւ դրանը մէջ , որոնց
մէկը պանդակապէս էր ու միւսը անոր տղան :

Չարքը տեղը դիւր լըրէր հայրըցած ձայնով :— Մի՛
վախնար՝ բաւաւ աղան , երկու հոգի ենք մէկու մը գեմ .
նաև պղտիկ դանակէ մը զատ՝ ուրիշ գէնը չունի քո-
վը , ահա խորունկ քուն եղած է , չե՛րքեր ի՛նչ պէս կը
խորշայ ,

Աս խօսքերը լսելով ձիափառաւոր , բոլոր արիւնը պա-
ղեցաւ . ու գլխովին անարժ կեցած անկողինին տակը՝
հարկա թէ կը զայեր իր շունը : Պանդակապէս տղան
գրաի սենեակին մէջ ձգեց ձրաչը ու դուռը գոցեց որ

ըլլար ներս չի դարնէ . վերջապէս աւ երկու չարագործը
կամացուկ մը մտածեցան անկողինին : Վայրկեան մը անց-
նելէն ետքը , խըտոց մը լսեց ձիափառաւոր՝ որ կարծես
թէ իր տեղը կ'ապակող որորմէն մարդուն գրեկը կը կրտ-
րէին կամ չարաչար կը խոցէին . մէկէն ՚ի մէկ սաստիկ
ցնցում մը ընելով խիղճ մարդը՝ սկսաւ հառաչել . յետոյ
բոլորովին կարեց ձայնը , ու սոսկալի լուծութիւն մը պա-
տեց սենեակին մէջ : Են ասանը ըսաւ պանդակապետը .
"Վսեմէն բան լմնցաւ , ես մորթեցի զանկա . շուտ ըրէ ա՛ն
տտալը՝ որ գլխու բարձին տակն է :— Երբ՝ ըսաւ տղան , քը-
տակ մը ու թղթի պահարան մըն է : " Յետոյ երկու մարդ-
ասպանն ալ դուրս ելան , ու ձրաչը հետերինն առնելով
տեղերինն գացին :

Երբոր հեռացան ասոնք , ձամբորդը ելաւ անկողինին
տակէն շուտ մը դուրս ցաթկեց ան փոքրիկ պատուհա-
նէն , ուսկից մտած էր զըժբաղը երիտասարդը որ իր տե-
ղը մեղուցին՝ ու արտոնքը գնաց դատաւորին պատմեց
ինչ որ տեսած էր . ան ալ խիղջ իր գորքը ժողվելով
եկաւ , ու պանդակին չորս գին պատեց որ բռնէ աւ չա-
րագործները :

Պանդակին մեջ ամենեկին ձայն ձուն լիկար . բայց երբոր
մտածեցան ախտին ու ներսի ձայնը լսեցին , դատաւորը
քանի մը զննեց Տերաւ աննելով նաև ձամբորդը , կտրել
տրվաւ դուռը ու ներս մտածին պէս տեսաւ որ պանդակա-
պետը ու իր տղան փոս մը կը փորէին : Աւ մարդասպանները
երբոր տեսան ձիափառաւոր , զարհուրելով սկսան կան-
ւրտակ , ու ինկան փուռեցան երեսի վրա : Չինտրնեթ
ալ խիղջ կ'ապեցին ասոնց ձեռքերը , որոնք թէպէտ և
կը լսէին ձամբորդին ձայնը որ դատաւորին հետ կը խոսէր .
բայց կը կարծէին թէ ոգի մըն է . ուստի հարկա թէ քանի մը
վայրկեան անցնելէն ետև ու ըլլալը հասկըցան : Պանդա-
կապետը որ իր զուգէն աւելի չար ու սրտոտ մարդ մըն էր ,
առաջ ինքը վերջուց աչքերը ու տնկեց ձամբորդին վրա
որ գեռ կը շարունակէր իր խօսակցութիւնը դատաւորին
հետ , ու աղէկ մը աչքէ անցնելէն ետև . երբոր տեսաւ
որ ամենեկին վերքի մը նշան չի կայ անոր վրան , մէկէն եւ-
կայնեցաւ ու սկսաւ պոսալ :

"Թո՛ղ տրվէր որ մտան տեսնամ , թող տրվէր ՚ի
ձեռքով գպչեմ անոր . . . " Աւ որ լսեց ձիափառաւոր
վախեցաւ ու շուտ մը մէկ զիքաջ վեցաւ : Ի՛նչ կը վախնաւ

Վրացի ամբաստանաբար () ամանեան դրօշակը քաջիւ
տրվեր է Տէրութեան նաւերուն վրա . ու ինքն ալ
Մահաճախի բազմ եւայտրի նաւը մտնալով իր
դրօշակը եւ քաջիւր է . և թէ եղիպտոսկան նաւերը
21 թնդանթ նետելով ողջունեք են Վարձրագոյն
Վրանք դրօշակը :

Աւստի կը յուսանք որ մինչև հիմա ելած է ()
մանեան նաւահանդէսը Պօլիս գաւառաւոր համար :

ՎՐԱԳՂԻԸ

Համառօտութիւն Վարձրօնի թաղման հանդէսին :

Փարիզ , 3 դեկտեմբեր 1840 :

Պերեգմանական հանդէսը որ պիտի պատմենք ,
անանկ մեծ ու փառաւոր եղաւ որով նման մօտ գա
րերուն մէջ ամենեւին տեսնուած չէ , ու հին ատենն
ալ մէկ անգամ միայն տեսնուեցաւ : Վասն զի
Պերեգմանական անուն հռոմայեցի կայսեր այրի կինը
երբոր Պրինտիգի քաղաքին նաւահանդիսը ելաւ ,
գրկած ունեւալով մէկ սալիոր մը , որ իր երկանը
մարմնոյն մոխիրը կար մէջը , մեծ սուգով ընդունե
ցին զանկա : Պրինտիգիէն մինչև Հռոմանթիւ բազ
մութիւն լեցուած էր , որոնք իթալիայի ամեն կող
մէն եկեր ժողովրդէր էին ճամբուն վրա , սա երևելի
գորապետին նշխարքը ողջունելու համար , որ Հռո
մոս Վեսարին պէս քաջութիւնը միայնցած էր դը
թութեան հետ : Վամեն մարդ իր երջանկութեանը յի
սը անոր վրա հաստատած էր . սա բանիս համար իր
մոխիրոյն Հռոմ համարիլ փառաւոր յաղթանակի մը
նմանութիւն ունէր քան թէ յուղարկաւորութեան
հանդէսի :

Վարձրօնն ալ , որ բոլորովին հին ատենի զիւ
ցազուններուն կը նմանէր , իր մեծութիւն ետքը ա
սանկ մեծ փառքերու արժանացաւ . իր մոխիրը բո
լոր ժողովուրդին սիրտը կը շարժէր , ինչպէս որ կը
նէր իր ներկայութիւնը , երբոր կերևնար անոնց
յաղթութեան անունով մը իր ճակատին վրայ գըր
ված :

Հաւեր ըսված տեղէն մինչև Վերադարձներուն ե
կեղեցին որ իր վերջին ընակարոնը եղաւ , մեծ

հանդէսով տարին սա անման մարդուն դազաղը որն
որ քիչ մը ատեն առաջ գերի էր Վնդիւացուց ու
Ովկիանոս ծովուն :

Ի՞նչ է պատճառը որ բոլոր Վարդիւս սուգը մը
տած ու անթիւ բազմութիւն ժողովրդեան ճամբա
ներուն վրայ լեցված , արցունք կը թափէ սա զիւցաղ
նոյն նշխարացը վրա , ու բերաւոր մարդիկ ձեռ
քերնին դէպ ՚ի դազաղը երկնյրնէլով կը բարեւեւ զա
նիկա : Վասն զի ինքը եղաւ պատճառ սա ազգին ա
նունը բարձրացնելու մեծամեծ յաղթութիւններով .
մէկ խօսքով ինքը անձնաւորեց սա երկրին փառքը
ու սրտիւր . ու աշխարքի վրա կայծակներ թափե
լէն ետքը , ազատութիւնը առաջ տարաւ ու բոլոր
ազգերը լուսաւորեց :

Վս առաւօտ Վարդիւր ազգային պահապանները
հանդիսական զգեստով հագված , զինքերնին ա
ւրն ու գային որ ներկայ գտնուին Վարձրօն կայսեր
ոսկրներուն փոխադրութեանը հանդէսին : Այս օր
էն երկու ժամ առաջ , Վրեւեան դաշտը ու բոլոր
ժառանգար ճանապարհները Վեյլի մինչև սա ա
նունով կամուրջը , անթիւ բազմութիւն լեցված էր
ու հետ զհետէ կվեւնալով վրայ էր : Վոյն ասունը
Պէլ-Փուլի նաւաստիքը փառաւոր հագուստով զար
գարված՝ կայսեր դազաղը հանեցին նաւէն , ու
մեծաշուք կառքի մը վրա դըրին , որնոր նաւուն
մօտիկացած դետեղերը կը սպասէր :

Չարմանալի կառք մըն էր ասիկա , որով վրա հոյա
կալ շերիմ մը շինած կար . բոլոր պատուանդանը
ժածկեր էին մանուշակազոյն թաւշով (խատիճէով)
ոսկեթել մեղրներ ու աստղեր բանված վրան , ու բո
լորտիքն ալ արծիւներ . կառքին առջևի ու ետևի
կողմը՝ ամեն ազգաց դրօշակներով չորս յաղթանա
կի նշաններ դրած էին : Հիշեալ շինու շերիմը՝ տա
նը չորս փոքրիկ ոսկեզօծ արձաններ կը վերցընէին ,
որոնց ամեն մէկը մեր գլխաւոր յաղթութիւնները
կը ներկայացնէր . անոր վրան դրած էին կայսերա
կան պատուաճանը , թագը ու գաւազանը : Եւրով
(պիւրիւն ճիւղով) մը բոլորովին ծածկած էր կառ
քը . ու տասնըկէք ձի կը բաշխէին զանկա , ցունք
ներով (սօրողձներով) գլուխին սաղած : Վրբոր
յաղթանակի կամար ըսված տեղը եկան , քիչ մը
կեցաւ կառքը , ու պատմեցինքն ալ քսանը մէկ

թնդանթ նետելով ողջունեցին :

Հիշեալ կամարին բոլորտիքը տասներկու մեծ
սիւն կար , որոնք իրեք զոյն դրօշակներով զարդար
ված էին , ու վրանին կը կարդայվէր երևելի բա
նակներուն անունը . Վթալիայի , Հռոմայի , Վարձ
լի , Հորանտայու , Վրակոնայի և և : Վս կամա
րին տանիքը դրած էին Վարձրօնին փառաւոր ար
ձանը , մէկ քովը պատերազմական ոգիին պատկերը
ու մէկալ կողմը խաչադրութեան ոգիինը . սա իրեք
արձանին պատուանդանը՝ յաղթանակի նշաններով
զարդարեք էին , որոնք Վարձրօնի ըրած յաղթու
թիւնները ու պատերազմները միտք կը ձգէին : Վր
կու հատ ալ ձիաւոր Համբաներու արձան կային ,
Քառք ու Վեժութիւն ցուցնող : Վ Երջապէս ա
սոնցմէ հետ դէպ ՚ի չորս անկիւնը՝ մէյմէկ եռո
տանի դրած էին , որոնց մէջէն գունաւոր բոց մը
վեր կելար ու կը փայլելէր :

Վրեւեան դաշտին ամեն մէկ բրդաձև սիւններուն
գլուխը , մէյմէկ ոսկեզօծ արծիւ կար , իրեք զոյն
դրօշակով ու վահանով մը , որոնց վրա երևելի յաղ
թութեանց անունը գրված էր :

Վրային պահապանները երկու կարք բաժնըլած
հանդէսին առջևէն կերթային իրենց զորապետնե
րուն հետ . նմանապէս Վարդիւր բոլոր զօրքերը՝
փառաւոր հագված :

Վօնիվիլի փրէնար կառքին առջևէն կերթար ձի
ով . իր գլուխը զեմքը , զինուորական հագուստը ,
ու բարձր հասակը , ամենուն աչքին հաճոյական ա
ւարկայ մը եղած էր . ամեն մարդ անոր կը նայէր
ու կը զմայլէր : Վա գիտէին թէ ինչպէս ինքզին
քը ան պաշտօնին նուիրելով , սիրով կատարեց ան
երկար ծովային ճամբորդութիւնը , մինչև Վարձրօ
նին աքսորանաց տեղը : Վսոր համար ուսկից որ
կանցնէր ծագահասակ իշխանագունը՝ սա ինքու
թեան աղաղակները կը լսէր որ օդը կը թնայցնէ
ին , Վարձր թագաւորը , ապրի Վօնիվիլի փրէնար .
ուստի զինուորական ծանրութեամբ ու արքայական
քաղաքավարութեամբ շնորհակալ կըլար անոնց՝
ձեռքով և գլխով : Վրուկօ ու Վեւթուան զորապետ
ները Վիշեալ փրէնարին ետևէն կերթային . ժող
վուրդը զանոնք ալ կը գովէր ցնծութեան աղաղակ
ներով :

Պէլ-Փուլի նաւաստիքը՝ 400 հոգի , իրենց կա
ցինները (պալանները) ուսերնին զարկած , դադա
զին քովէն կերթային , ինչպէս որ հրամայեց անոնց
Վօնիվիլի փրէնար , ու անանկ կերևնար որ ասոնք
միայն կը պահպանէին կայսեր կառքը :

Վս միջոցին մէջ՝ երբոր թնդանթները Վնկա
րոններու պալատին կամարները կը թնայցնէին ,
կանոնաւոր ընթացքով մը կամաց կամաց առաջ
կերթար կառքը . երկինքն ալ ան օրը պայծառ էր ,
կարծես թէ ինքն ալ ուրախակից կըլար հասա
րակութեան հետ : Վ Երջապէս հասաւ կառքը յի
շեալ պալատին առջին . իսկոյն երսունը վեց
նաւաստիք վար աւին դազաղը , ու ձեռքերնուն
վրայ բըռնած ներս տարին արքայական գաւթիթը
ուր ուղ Վերապայծառ Վրքախկոպուր Փա
րիզու , բոլոր եկեղեցականներուն հետ կը սպասէր :

Օրհնած ջրոյն աղօթքները լրմնալէն ետքը ,
երսունը վեց պզտիկ օֆիցիալներ աւին դազաղը ե
կեղեցիայ դուռը տարին :

Կէս օրը երկու ժամ անցեր էր , երբոր եկեղե

ըսաւ դատաւորը , չէ՞ս տեսնար որ զէնք չունի վրան նու
թեկերն ալ կապված են :

Վն ատենը մօտիկցաւ պանդոկապետը , և ուղածին պէս
իր ձեռքը պտտացնելէն ետեւ ճամբորդին վրան վերստին
սկսաւ պօռալ :

«Վրեմն ես մարդասպան չեմ . ո՞վ կը համարձակի ինձի
մարդասպան կանչել» : — Հիմա անոր պայտոյցը (խապ
թը) կը տեսնանք որ սա ձիւնաձառը , որ իսկոյն պէպ ՚ի ա
ռան ձին տեղը եղած սենեակները գնաց գատաւորին ու հոն
գտնուողներուն հետ . մարդասպաններն ալ ատոնց ետևէն
տարին , որոնք հանդիստ սիրտով համարձակ կերթային :
Վայց ան սենեակը մտնալուն պէս , ճրագներուն լուսովը
տեսան որ ըսպանված մարդ մը կայ անկողինին մէջ , իս
կոյն ճանչնալով ո՞վ ըլլալը՝ զարհուրեցաւ տղան , ու
երեսը դարձնելով ին՝ աւ մարեցաւ : Հայրն ալ սոսկալի
աղաղակով մը անկողինին վրա ինկաւ , ու արիւնոտ մար
մինը գրկելով՝ յուսահատութեամբ կը պօռար . «Վրդեակ
իմ , սիրելի որդեակ . . . ես իմ ձեռքովս սպաննեցի
քեզի» :

Վն ատենը տարին բանար դըրին սա երկու մարդասպա
նը՝ վաղվան օրը քննեց գատաւորը ու իմացաւ որ սպանված

մարդը՝ պանդոկապետին պըզտիկ տղան էր : Վս երիտա
սարդը արեւոթեան մուրթիւնը ունենալով , անգիշերը
փոխանակ իր տեղը պառկելու , ինչպէս որ կը կարծէին
հայրը ու եղայրը , գողտուկ տընէն դուրս կըլայ ու գինե
սունը կըրթայ իր գենեմոլ ընկերները գանալու համար .
Վս ինչպէս եկան վկայցիցին ասոնք , դժբաղը երիտասար
դը տեսնալով որ չափէ դուրս խմած է , ու վախնալով թէ
հայրը կը բարկանայ երբոր ան վիճալը տեսնաւ ըլլայ
զինքը անանկ ու շատն , ուղեր է որ ան գիշեր առանձին
սենեակներուն մէկին մէջ պառկի , ինչպէս որ շատ անգամ
պառկած էր . ընկերներն ալ հիտը եկեր են ու օքնութիւն
ընելէն ետքը անոր պատահանէն ներս մտնալու հա
մար , քաջվեր գացեր են :

Վրանի մը օրէն ետեւ սա մարդասպաններուն գլուխը
կը տրեցին , որովհետեւ խոստովանեցան իրենց ըրած ա
նօրէնութիւնը . նաև ոսկին ու թղթերուն պահարանը որ
պատճառ եղան ատոնց չարութեանը , առաւ ձիւնաձառը
ամբողջ՝ ու սկսաւ շարունակել իր ճամբորդութիւնը :



ցականները մանուշակի գոյն զգեստով՝ ինչպէս որ մարտիրոսաց պաշտօնին կը հաղին, դադարին առջեւն ինկան ու բերին եկեղեցի մտնուցին . յօտն վիշտ փրկեալ սուրը ձեռքը առջեւն կերթար : Են միջոցին մէջ սկսան երաժիշտները իրենց գործըքները հնչեցնել անանկ եղանակով մը՝ որ գիտես թէ տրամուծիւնը ու ուրախութիւնը մէկ տեղ խառնը ված էր :

Հատ հանդիսաւոր եղաւ սա վայրկեանը . թնդա նօթները օղբ կը լսուային, աղբային սլահա պանները զէնքով կը բարեկէին, եկեղեցւոյ մէջ դրանք մտնողները՝ գլուխն ըստ, աչքերն ու ձեռքերն զէպ'ի դադարը՝ որու մէջ այնքան փառք, ու այնքան մեծութիւն կը հանգչէր : Ենկարող զինուորներուն շատը ծնկան վրա եկած արցունքներն կը սրբէին :

Են ստանը տեղէն ելաւ թագաւորը, որ իր ընտանիքովը խորանին աջ կողմը նստած էր, ու եկաւ մօտիկցաւ դադարին :

Են կընդհանրապէս ձեռքի սուրը մինչև դեպի խոնարհելով, ըսաւ . « Են աս կը ներկայացնէ մեզ Եւրօպոյն կոչուող մարմինը » :

— Ես կընդհանրապէս գտնի Գաղղիայի կողմանէ « ըսաւ թագաւորը բարձր ձայնով :

Յետոյ հրամայեց Պէլժուան ու կուռկօ զօրապետներուն, որ կայսերական սուրը ու խոյրը (շախղան) դադարին վրա գրեն . անոնք ալ շուտով կա տարեցին թագաւորական հրամանը :

Բոլոր եկեղեցին մանուշակի գոյն չուխաներով զարդարեալ էին, ոսկեթել զարդերով ու ծաղիկ պսակներով . անթիւ ջահեր ու ճրագներ կը վառէին :

Հանգստեան պաշտօնը լրանալ երկու ժամ քէց . Գերապայծառ Արքեպիսկոպոսը Փարիզու՝ ննջեցեղոյ սրտտարազը մատոյց :

Վերջապէս սա մեծ ու փառաւոր հանդէսը իրիկվան դէմ լրանցաւ :

Տերութիւնը որոշեց որ քառասուն օր բաց մնայ Են կարողներուն պալատը՝ ամէն զարդերովը . հասարակութիւնը երկու օրը անգամ մը կընայ ներս մտնալ . միւս օրերը՝ տոմսակ (թէսկէրէ) ունեցողները պէտի մտնան :

— Կայսերական կառքը Են կարողներուն եկեղեցին հասածին պէս՝ մէկ արժիւ մը եկաւ ուղղակի դադարին վրա իջաւ :

Ես արժիւը սրահած էին մինչև, սա կէտը՝ մէկ տան մը մէջ Են կարողներուն պալատին մօտ . ու ազատ թողուցիւ էին թուրքերն ան վայրկեանին որ կառքը պալատէն ներս պիտոր մտնար :

Աւերակ է ըսել թէ որչափ զարմացաւ ժողովուրդը, երբոր կայսերական կենդանի նշանը տեսաւ :

ԱՐՇԱՆՈՅՍ ԱՐԱՐ ԱՏԵԱԿ

ԼՕՆՏԱՐ

20 Եղեմբեր 1840 :

Բամպակ : Արեւելեան հնգկատանու ապրանքը շատ ուղղեցաւ, ու 2700 պալեա ծախվեցաւ սա շաբաթ 3 7/8 — 4 1/4 փէնս :

Բրինձ : Հատ կուզվի Պինկալայի տեսակը .

սա շաբաթ 5292 տոպրակ վաճառվեցաւ հրամարակաւ . լաւ միջակ ապրանքը՝ 12 1/2 շէլին, միջակը՝ 12 շէլին, ու լաւ ճերմակը՝ 13 — 14 շէլին :

ԼԻՎՐՔՓՈՒ

I Գեկտեմբեր 1840 :

Բամպակ : Հաբաթ մըն է որ սա ապրանքը սկսաւ շարժիլ ու գիները քիչ քիչ բարձրացան . որովհետև Են ըրեքայէն եկած գերեւոր կը հաստատեն թէ՛ սա տարվան հունձը աներկբայ անցած տարվաններէն խիստ քիչ է . Երբաղնին վաճառականները (սփէքիւլաթէօր) ամսական մը մէջ 82,000 պալեա բամպակ տուին, յուսով ետքը աւելի գնով վաճառելու :

Ամերիկայի միացեալ նահանգայ բամպակի հունձերը :

Տարին կըսկի հոկտեմբեր 20 ին, ու կը վերջանայ միւս տարվան հոկտեմբեր 19 ին : 1839 — 1840 . 1838 — 1839

Table with 2 columns: Item name and quantity/price. Items include Եօրլեան, Եաչեղ, Ելապամա, Ֆլորիտ, Եթօրփի, Եարապին Բարօլին, Եիւսիպային Բարօլին, Ելիւրփին, Եիւսիպային ու Պալթիմօրէն.

պալեա 2,248,375 : 1,360,532 1840 ին աւելի եղածը 187,843

ԱՐՇԱՆՈՅՍ ԱՐԱՐ ԱՏԵԱԿ

20 Գեկտեմբեր 1840 :

Բարդաքիս առուտուրը անցած շաբաթ մեծ անշարժութեան մէջ էր, Են ունեղի տօներուն սրտաճառաւ . բայց հիմա քանի որ նոր տարին մտանք գործաւնութիւնները սկսան բարենշան փոփոխութիւններ ընդունիլ . ուստի հասարակապէս կը յուսայվի թէ 1841 տարին, աւետուրի կողմանէ, ալ աւելի երջանիկ պիտի ըլլայ քան զանցեալ տարի :

Բամպակ : Ամերիկայի ապրանքը շատ կուզվի ու գիները հարուրին 3—5 վրայ գրին թէ ԼԻՎՐԵ փուլ և թէ Հավր :

Ես տարվան հունձը կերելի թէ, անցած տարվանէն շատ քիչ է . սա սրտաճառի համար է որ՝ շատ վաճառականներ կը արտորան բամպակ զնոյ աւելելու : Բայց հիմակու հիմա Արեւելեան բամպակները այնքան չուզվի . 'ի վերայ այս բամպակներ կը յուսանք թէ՛ սա տեսակնալ յետոյ պիտի փերտուր :

Ես փոխի : կուզվի ու գերազանցաւ է : Առաջին տեսակին գինը՝ 100—105 ֆունս է յիսուն քիլօկրամը (40 օխան) :

Երկրորդինը՝ 70—72 " Երկրորդինը՝ 85—90 "

Աւետարանը խոսնած 72 — 75 :

Քէօք պօյս : Ես սրտաճառի ապրանքը, որ գրեթէ տարի մը կայ 54—55 ֆունսը արժողութիւն ունէր, քիչ ատեն է որ մինչև 65 ֆունսը բարձրացաւ յիսուն քիլօկրամը քաղաքին մէջը (սփէթէ) Ես վիճիծին հեղհեղին (սէլին) սրտաճառաւ . հիմա մայի 150 պալեայի ջափ կայ հարուստ վաճառականներուն ձեռքը, որոնք յիշեալ գինէն պակասէն խաար :

Ղէհրի : Ես անշարժութեան մէջ Ես գիները օրէ օր իջնալու վրա են . վերջն ծախսերը 3 ֆունսքի եղած կէս քիլօկրամը քաղաքին մէջ . բայց երկամուսները գեշ են . ուստի կը կարծենք թէ աւելի պիտի իջնայ սա ապրանքը, ինչու որ անպակաս ամէն տեղէն Ղէհրի կուգայ :

Գիտոր : Ես ապրանքը շատ կուզվի ու գիները օրէ օր բարձրնալու վրա են ինչու որ գրեթէ քիչ ապրանք կուգայ, ու գործատուներուն հարկաւորութեան համար ամէն օր անպակաս ծախարկով խիստ քիչ ապրանք մնաց քաղաքի մէջը գրեթէ մայի 2300 տոպրակ զխտոր կայ, կէսը Ես սրտաճառի տեսակ, ու կէսնալ Կոստանդնուպոլսոյ ասանցմէ մէկ բաժինը ճերմակ ու հասարակ ապրանք է, ու մնացած երկու բաժինը սև ու կանանց : Վերջն եղած ծախսերուն գիները ասանք են :

Ղերմակ ու հասարակ գիտորը՝ 80—85 ֆունս յիսուն քիլօկրամը :

Աւետարանը Ես սրտաճառի՝ 85—90 " ևս Պօլսոյ՝ 100—105 "

Ես վերջն տեսակը հիմա 110 ֆունսքէն պակասէն խաար :

Աֆիօն : Չինուսիցն մտնալ արգելված ըլլալով, սա ապրանքին գինը մինչև 9—10 ֆունսքի ջալ կէս քիլօկրամը համարաւորոյն մէջ (անթրըք բայց հետոյ լավելու որ աֆիօնի հունձը Արեւելեան կողմերը խիստ քիչ եղերէ, ու Չինուսիցն ազգաւորակ մտնալու ճարը գտերեն, ասոր վրայ խաղ մինչև 15 ֆունսք բարձրցաւ ու կերելի թէ սա գինը հաստատ պիտի մնայ, թէպէտև բաւական ապրանք կայ քաղաքի մէջը :

ԱՐՇԱՆՈՅՍ ԱՐԱՐ ԱՏԵԱԿ . սա Օրապիլ

շաբաթը անգամ մը կը սրվի :

Գին տարեկան ստորագրութեան 120 դճ է . կանխ (փէշին) . ո՛վ որ կուզէ կընայ ստորագրվիլ . Իվրի՝ օրագրութեան ապրանք :

Ես օտէմի՝ բժիշկ Պ. Սարգիս Կարապետովին տունը Պօլսոյ՝ Վէրի Խանը Իվրիցի Սաւալանեան Գաւիլ Եղային զրատուր :

Եղեքանդրիս՝ Եղաղանեան Կարապետ Եղային մաղազան :

Երեստ՝ Երեւան Գրիգոր Եղայի զրատուր :

Պուրսա՝ Բապադեան Գրիգոր Եղային մաղազան (մօխսաթ) Սոլմատա Խանը Հիւսիսեան մահապալ :

Սանուկ ու մահապալ Երեստի Եղայից մաղազան :

Ետիլի՝ Փափաղեան Պօղոս Եղային վաճառատուր Եղաղուր՝ Տակորձանեան Եղայ Սարգիս մաղազան :

Ես Ղըլըքեան Եղայի զրատուր մաղազան :